



U3



# ՐՈՒԹԵՍՏԱԳԵՏՆԵՐ

ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՈՐՄԱՆԱԿԱՐՆԵՐԸ

Աաչատուրեան , որ Սեփէվի շրջանի պարսկական որմնանկարներու իր զիւտին ու ճարտարվերակաղմութեան առաջին փորձին դատած մեծ յաջողութենէն խրախուսուած , զնաց երկրորդ անդամ Պարսկաստան եւ մօտ տարի մը հօն մնալով բերաւ աւելի առատ հաւաքածու մը նոյն շրջանի որմնանկարներու վերակազմութեանց , իր այդ նկարներուն ցուցահանդէսը սարքեց ժորժ Փրթիի մեծագոյն օրահին մէջ , եւ այդ ցուցահանդէսը ընդունուեցաւ փարիզեան քըննադատութեան կողմէ աւելի եւս ջերմ դնահատման յօդուածներով քան առաջին անդամ : Անծանօթ մնացած մեծ գեղեցկութիւն մըն է որ երեւան հանեց Աաչատուրեան , եւ այդ աւերուած հրաշակերտներու վերականդնումին մէջ ցոյց տուաւ ճկուն ու նուրբ տաղանդ մը , որ իրաւամբ արժանացաւ ամենէն հեղինակաւոր քննադատներու խանդավառ ներբողման :

Աւելի ճոխէ, աւելի այլազան՝ իր այս անգամ  
բիրած նկարներու հաւաքածուն եւ ոչ միայն  
օրինակուած՝ ինչպէս առաջին հեղուն՝ Ալի Դա-  
փուի եւ Զեհել Սիթունի պալատներէն ու Նոր  
Զուզայի հայկական տուններէն այլ եւ Ալլահ-  
վերտիի կամուրջի հանգստեան սենեակներէն,  
Աշբաֆի եւ Քայսարիայի պալատներէն ու Նոր  
Զուզայի հայ տուններու որմնանկարներու օրի-  
նակութիւններն ու վերակազմութիւնները շատ  
աւելի շահեկան են ու ոմանք՝ ուժեղ կամ չնոր-  
հալի՝ առաջնակարգ էջեր են։ Ոչ մէկը այդ  
որմնանկարներէն ստորագրուած է, եւ չենք գի-

տեր թէ այդ ըրջանին նշանաւոր հանդիսացած Մինաս նկարչին զործերը որո՞նք են ատոնց մէջ : Հաւանական է որ այս հայ տուներու որմանանկարները՝ գէթ մեծ մասամբ հայ նկարիչներու զործեր եղած ըլլան, եւ մասամբ Մինասի : Թէրեւս պարսկական պալատներուն որմանանկարներուն մէջ ալ Մինասի և այլ հայ նկարիչներու բաժինը գտնուի (մանաւանդ անոնց մէջ ուր երրոպական արուեստը կը խառնուի պարսկականին, ինչ որ զիտենք՝ բատ ժամանակակից հայ պատմագրին եւ օտար ճամբորդներու՝ թէ Մինասի նկարչութեան յատկանիշն էր) :

Այս ցուցահանդէսին նուիրուած յօդուած-ներէն ամենէն կարեւորներն էին ինը քանիսիժա-լի մէջ Արսէն Ալեքսանտրինը, որուն թարգմա-նութիւնը Ապագայի մէջ հրատարակեցի, թիէ-պօ-Միասնինը Թանի մէջ, և երկու մէծատա-ղանդ զրագէտներու, Ապէլ Պոնարի և Քամիլլ Մոքլերի յօդուածները Ֆիկարօի և Թուլուզի Տէփէշին մէջ :

Այս վերջին երկուքին թարգմանութիւնը  
կուտամ ստորեւ, ցաւելով միայն որ Պոնար  
պարսիկ կարծած ըլլայ այդ մեծարթէք  
զործը կատարող հայ արուեստագէտը. բայց  
անունը կը պոռայ իր հայ հանդամանքը, եւ շատ  
քիչէր են այս նկարները դիտող օտարներու մէջ  
որ այդ սխալը կը զործեն. ու արդէն Մոքլեր եւ  
այլք արուեստագէտին Հայ ըլլալը որոշապէս  
յայտնած են:



Որսորդ (Զուղա)  
Վերակազմութիւն՝ Ա. Խաչատրյանի

#### ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀՐԱՇԱԱԼԻՔՆԵՐ

Վերջերս այստեղ մեծարանքի հարկ կը մատուցանէի տիկին Սիւզան Ֆրէմոնին, որ թը-բռքատէրոյի աղղաղրական մուսէնին մէջ ցուցադրած էր նկարներ զոր դժուար ու բաղմապատիկ ճիգերով յօրինած է Նինուէի, Բարելոնի մէջ։ Ու ահա ուրիշ ցուցադրութիւն մը, ոչ նուազ հմայիչ, զոր ունեցանք Փարիզ, Ժորժ Փրեֆի Տան մէջ։

Իրանական Ռւսումնասիրութեանց Ընկերութեան հոգանաւորութեան տակ, այդ ցուցահանդէսը մեղի կուտայ վերակազմութիւնը այն պարսկական որմնանկարներուն որոնք՝ Ժի. դարուն՝ Սպահանի եւ Աշրաֆի արքայական պալատներուն պատերը կը դարդարէին։

Շահաբաս Ա. մէծ վեհապետն էր որ պատ-

ուիրած էր այդ նկարները, նախ հաճոյավայր քեօչկի մը համար ուրկից կը զիտէր Ճիրիտի խաղը եւ որ կը կոչուէր Ալա Քափի ( Բարձր Դուռը ), յետոյ Քայսարիայի ( արքայական շուկային ) մուտքի մէծ դրան համար, յետոյ ունկնդրութեանց պալատին համար՝ որ կը կոչուէր Չեհէլ Սուլթուն ( քառասուն սիւն ) : Աւելի ետքը, նկարազարդեցին նաև Զուղայի ( Սպահանի մէկ արուարձանը՝ գետով մը քաղաքէն անջատուած ) վիարթամ վիլլաները և Աշրաֆի արքայական պալատը, Կասպից Ծովուն մօս : Այդ Շահը ժամանակակից էր Հենրիկոս Դ.ի եւ Լուգովիկոս ժՓ.ի : Այդ որմնանկարները մէծ մասսմբ փացած են եւ մօտակայ ամբողջական անհետացման մը սահմանուած, որովհետեւ Արեւելքի մէջ ոչ մէկ բանի հոգ կը տանին : Գլու-

նըւեր է հայ արուեստագէտ մը, Պ. Սարգիս Խաչատրյան, որ վրդովուեր է այդ քանդում մէն : Արդէն, 1932 ին, Կիմէ թանգարանին մէջ ցուցադրած էր մէկ քանին իր նկարներէն ուր կուաշով խառն ջրանկարով փորձած էր վերահաստատել Սէֆէջի արուեստի այդ վկայութիւնները : Նորէն զացեր երկու տարի Սպահան մնացեր է՝ լրացնելու համար իր աղատարար դործը : Եւ արդիւնքը սքանչելի է : Ան չի սահմանափակուիր հնագիտական կամ աղղագրա-

կան շահեկանութեան մը մէջ, մենք մեր դէմն ունինք կենդանի ծաղիկներու փունջեր : Մինչեւ ցարդ պարսկական արուեստը կը ճանչնայինք կերպասներով ու մանրանկարներով : որմնանը-կարներն անծանօթ էին մեղի : Անոնք պիտի ջերմօրէն հետաքրքրէն գիտունները, իսկ արուեստագէտները անոնց մէջ պիտի գտնեն իրենց աշքերուն հրճուանքը, անսպառ հնարժան մը վկայութիւնները, ու նոյն իսկ մեծ անակընկալներ . որովհետեւ առաջին տպաւորութիւնը զոր կը կրնաք, կարծելն է թէ մեր առջեւ ունինք « շատ մերօրեայ » ցուցահանդէս մը :

...Այս որմնանկարները յօրինուած են հաճելի մտածումներ ներշնչելու համար այն իշխաններուն որ կուգային այլպիսի « տէքոր » ներու մէջ հանդչիլ : Եւ որովհետեւ, իսլամական արևեստէն տարբեր, ասոնք մարդկային դէմքը չին վտարեր, հոն կը տեսնենք բազմաթիւ անձնաւորութիւններ՝ ճոխազգեստ, ծառերու հովանույն տակ խօսակցող, առանց որոշ զբաղումի, քիչ մը ինչպէս են վաթթոյի անձնաւորութիւնները : Անոնցմէ շատերը իրարու զինի կը հրամցնեն : Գինի յաճախ կը խմեն այդ շինական տեսարաններուն մէջ, որ սիրարոյր ալ են, ու մերթ՝ ապերասան, ինչպէս էին անոնք զոր ֆըրակոնար կամ էյլըն կը նկարէին արքունիքի իշխաններու եւ մեծ ելմտագէտներու համար . բայց այդ Պարսիկները զիտէին վայելչութիւնը պահպանել նոյն իսկ իրենց « պոոթկում » ներուն մէջ : Մեծն Շահարբասի օրով՝ կենցաղագիտութիւն ունէին : Ինչ որ մանաւանդ ուշազըրաւ է, բարեձեւութիւնն ու գորովոտ արտայայտութիւնն է այդ երկար աշքերով, մաքրագիծ զիմակով սիրահարներուն որ դէպի կիւթերա կը մեկնին՝ անհուն քաղցրութեամբ մը սիրաբանելով : Ատոնց կը խառնուին, կարծես մեղ շըւարեցներու համար, անձնաւորութիւններ որ մեր հին հրացանակիրներուն պէս հաղուած են . . . օտարներ են ատոնք, Անդլիացիներ կամ Հոլանտացիներ : Ժէ դարուն անոնք աւելի յաճախ Պարսկաստան կ'երթային քան հիմայ, եւ պատուով կ'ընդունուէին հոն, ինչպէս զայդ ցոյց կու տան ինչ ինչ որմնանկարներ ուր այդ հիւրերը հրաւիրուած են փարթամ ճաշկերոյթներու, զոր կը զուարթացնեն երաժիշտներ ու պարուհիներ : Այդտեղ կը գտնենք ուրեմն անդնահատելի

« Յոյս » (Ալա Քափի)

Վերակազմութիւն՝ Ս. Խաչատրյանի





« Խմել, վասնզի չես գիտեր ։ ։ ։ » (Աշրաֆ)

Վերակազմութիւն՝ Ս. Խաչատրյանի

տոքիւմաններ հաղուստներուն եւ բարքերուն  
վրայ պատմական շրջանի մը, որ ցարդ շատ քիչ  
ծանօթ էր մեզի, որովհետեւ մեր գիտցածը  
քաղուած է Հազար ու մէկ գիշերներէն, որոնք  
աւելի հին քաղաքակրթութիւն մը կը պատկե-  
րացնեն, ինչպէս մանրանկարներն ալ, եւ պատ-  
մուածքներ են՝ մտացածին տարրերով ինչպէս և  
արար յաւելումներով շատ խառնուած։ Սպահա-  
նի որմնանկարները ճշմարտութիւնը կ'ըսեն մե-  
զի։

Տաղանդով մը, անշահախնդրութեամբ մը  
եւ խղճմտութեամբ մը որ ամէն դովեստի ար-  
ժանի են, Խաչատրեան նկարիչը վերահաս-  
տատած է ատոնց ծաղկակերպ երինազեղու-  
թեան արտակարդ թարմութիւնը, ատոնց կա-

պոյտ, գորչ, վարդ երանդները, ատոնց գարդ-  
արուեստական շաղապատումները, ուր հմտու-  
թիւնն ու միամտութիւնը կը զուդախառնուին։  
Այստեղ կը դանենք ամէն ինչ որ մեր ժամանա-  
կակիցները, իրականը վերաբռագրելէ խոնջ,  
փնտուած են՝ բնականոն ըսուած համեմատու-  
թեանց հետ ամէն կապ խղելով։ Այստեղ կը  
դանենք մանաւանդ ինչ որ մեզի ամենէն աւելի  
կը պակսի. քմայք ու երազ, որ կը ստացուի՝  
ոչ թէ արտառոցով ու տղեղով, այլ չնորհով ու  
ձաշակով։ Այդ տեսակ գործ մը հեշտանք մըն է։  
Յանկալի պիտի ըլլար որ մեր թանգարանները  
դէթ ատոր գեղեցիկ կտորներէն մէկ քանին  
պահպանէին . . .»։

ՔԱՄԻՑԼ ՄՈՔԼԵՐ

Լա Տէփէշ



Պալատի հիւրընկալներ (Զուղա)

Վերակազմութիւն՝ Ս. Խաչատուրեանի

## ՊԱՐՄԿԱՍՏԱՆԻ ՄԵԶ

Ժամ մը անցուցի Փարիզէն շատ հեռու, ներկային սեւութիւններէն դուրս, երթալով ժորժ Փըթի կալըրին՝ գիտելու պարսկական նըկարները որ հոն ցուցադրուած են: Պարսիկ արուեստագէտ մը, Պ. Սարդիս Խաչատուրեան, այցելեր է մեծ Շահարբասի օրով կառուցուած շնչքիրը: Հոն տեսներ է որմնանկարներ որ զրեթէ անհետացած են, նման այն զողարիկ երազներուն որ այդուն կը ցնդին: Ուզեր է զանոնք փրկել: Օրինակեր է զանոնք այնքան հաւատարմութեամբ, այնքան դիւրաստաց ճշգութեամբ մը, որ ատիկա կրնայ միայն բացատրուիլ ցեղի ու տաղանդի համակրութեամբ մը ընդ մէջ այսօրուան արուեստագէտին եւ անոնց որոնց

գործերը կը վերաբառադրէ: Այդ նկարները ըզմայլելի են: Տիրող գոյնը՝ վարդերանգութիւն մըն է զոր մանուչակի գեղեցիկ թոյրեր տեղ տեղ կ'ամրացնեն: Ուրիշ բան չենք գտներ հոն բայց եթէ կնահանութեան ու սիրոյ տեսարաններ: Հոյակապ աչքերով մանկամարդ կիներ, երկայն հագուստներով, անձնատուր կ'ըլլան սիրահարներու որ իրենց կը նմանին: Պառողներ կը բերեն անոնց, անոնք բաժակ մը կը մատուցանեն իրարու, կամ իրար կը զրկեն բուսական ճըկունութեամբ մը, այնպիսի զորովոտ զգուանքով մը որ մարդ չի կրնար ինքզինքն արդիել անոնց երջանկութեան ամենաքնքուշ երանզին նախանձելէ: Մարդակազմութեան բարերաստիկ տղիտութիւնը, յիշատակը զոր արուեստագէտը կը պահէ արարենի խաղերուն՝ այն միջոցին երբ մարմիններու գիրկընդիմանումները ցոյց կուտայ, կը բացատրեն անշուշտ այդ չնորհով լի զծագրութիւնը: Այդ նկարները անուշ հեշտանք մը կ'արտաշնչեն: Ասիրոյ այդ զործերը, նոյն իսկ երբ բոլորովին տոփական համզամանք կը ստանան, զերծ կը մնան միշտ այն անասնական կոշտութենէն զոր կ'ընծայեն մեզ մօտ Սալօններու եւ նոյն իսկ Մուսէոններու մէջ ցուցադրուած մերկութեանց այնքան պատկերացումները:

Այն թշուառ կիները որ հոն կը ներկայացըւին՝ թաղծազին հանդիսատի մը մէջ, կամ ջրդայնացուցիչ կերպարանքներով, մեզի չափազանց որոշ տեղեկութիւն կուտան թանձրամըտութեանն ու կոպտութեանը վրայ այն միջավայրին ուրկից կը բղինին անոնք: Նոյն իսկ երբ զեղեցիկ են, կը թուի թէ ոչինչ անոնց գեղեցկութիւնը կը կապէ արուեստի հրապոյրներուն եւ տիեզերքի չնորհներուն: Այս պարսիկ կիները, ընդհակառակն, զեսպանուչիներն են պարտէզներուն, քոյրերը ամպերուն, որ մարզոց գիրկը կուգան իյնալ. ծաղիկները զոր կը տեսնենք անոնց ետեւ, կը թուին ալիքը որ զանոնք քշած է մինչեւ մեզ, եւ զետինը գրուած նուազարանը, կը թուի նաւը որ զանոնք բերած է:

Այս աշխարհիս մէջ, ուր զրեթէ ամէն ինչ կը մնայ անկերպարան, կան քանի մը ընտրեալ երկիրներ, ուր մարդկային հանճարը, որ ուրիշ ամէն տեղ իրերուն մէջ խառնաշփոթուած կ'երեւայ, կը թուի անոնցմէ արձակուիլ ու ինքզին-



Հովուերգական սէր (Աշրափ)  
Վերակազմութիւն՝ Ս. Խաչատուրեանի

Քը լիովին արտայայտել, թոյլ տալու համար որ  
զայն բռնենք ու քաղենք: Ճաշակի այս թագա-  
որութեանց մէջ մարդ կը դադրի իր այլազան  
զօրութեանց բաղխումով կամ շփոթումով մի-  
այն ինքինքը ճանչնալէ. այդ զօրութիւնները  
կը մնան անջատ ու կը դառնան բարեկամ. Հո-  
գին այլեւս կոչտ պայքար մը չի մղեր զգայա-  
րանքներուն դէմ, միտքն ու մարմինը միասին  
կը նուազեն: Ուրիշ ժողովուրդներ աւելի հա-  
րուստ ըլլանուն կը պարծենան, բայց որովհե-  
տեւ չեն գիտեր տալ իրենց հարստութիւնը, ի-  
րենց յաւակնութիւնները մեզ անտարբեր կը  
ձգեն: Այդ զմայլելի երկիրներուն շարքին մէջ  
փայլեցան Յունաստանը, Ֆրանսան, Ճափոնը:  
Պարսկաստանն ալ անոնցմէ մին եղաւ: Անոր

արուեստը ամենէն փայտայիչն է որ կայ աշ-  
խարհիս մէջ: Երկնակապոյտի ու ոսկիի սիրա-  
հար, իրերու բոլոր այլազան գեղեցկութեանց  
հանդէպ հետաքրքիր, մանրակրկիտ առանց  
փոքրողի ըլլալու, ատիկա իրապէս արուեստն  
է հեքեաթագիրներու երկրի մը: Խոլամութիւնն  
իսկ իր խստութիւնն ու կարծրութիւնը կը կոր-  
սնցնէ այդ աղդին մէջ, զոր զրաւած է առանց  
անոր տիրապետելու, եւ որ՝ անոր վերեւ՝ կը  
պահէ իր բաց միտքը եւ խանդակաթ հողին:  
Ինչպէս միւս երեք երկիրները զոր քիչ առաջ  
յիշատակեցի, Պարսկաստանն ալ արբեցութեան  
երկիր մըն է բայց այդ արբեցութիւնը ուրիշ  
արշիւնք չ'ունենար բայց եթէ մարդը տանիլ  
մինչեւ մտածման գերազոյն ծայրը, մինչեւ մե-



«Միացած Սրտեր» (Ալա Քափի)  
Վերակազմութիւն՝ Ս. Խաչատրյանի

լամազակութեան ու յափշտակութեան սուր կատար մը : Ի՞նչքան աղնիւ է պարսկական փոքրիկ բաժակը , որ ինչպէս Յունաստանի ու ձափոնի մէջ , ինչպէս Թրանսացւոց գաւաթը , բարձրացուած է՝ լինջոյքներու մէջ՝ մեծ բանաստեղծներուն ձեռքով :

ԱՊԵԼ ՊՕՆԱՐ

×

ՀՐԱՆՏ ՄՈՒՐԱՏԵԱՆ – Այս վերջերս , նորայայտ մեծ հայ տաղանդներու հոյլը ճոխացաւ առաջնակարդ արուեստագէտի մը երեւմամբ : Հրանտ Մուրատեան , որ Ծուսիոյ մէջ զեղարուեստական պարի իր առաջին ուսումն ստանալէ յետոյ եկած Փարփղի մեծ Օփերայի պալէին մէջ ընդունուած եւ հոն իր բնածին ձիրքերը զարդա-

ցուցած էր, առաջին անգամ ըլլալով՝ թէաթր տէ Շանդէլիզէի մէջ երևկոյթ մը տուաւ ուր ինք միայն յայտագիրը կը լեցնէր իր հնարած դեղարուեստական պարերով, ընկերակցութեամբ ուրիշ տաղանդաւոր երիտասարդ հայ արուեստագիտի մը, դաշնակահար Սերժ Մարգիսեանի, որ արդէն ծանօթ ու զնահատուած է Փարիզի հայ, ուսւ եւ ֆրանսացի երաժշտասէրներու կողմէ։ Մուրատեանի գտած յաջողութիւնը չատ մէծ եղաւ ( տեսնել այս մասին յօդուեծըս որ երեւցաւ Ապազայի մէջ )։ Մէկէ աւելի փարիզեան թերթեր Մուրատեանի մէջ յայտնը լուղ ինքնատիպ տաղանդը ամէնամեծ դովեստներով պանծացուցին։ Այդ քսաներեք տարեկան երիտասարդը որ իր առաջին այս ներկայա-

ցումով այսպիսի մէծ ընդունելութիւն մը գըտաւ, կոչուած է իր ճիւղին մէջ համաշխարհային համբաւի տիրանալու Ցաւալի է որ թէ՛ ինքը և թէ՛ իր ընկերը Մարգիսեան՝ իրր Ռուս կը ներկայանան՝ մին անունը Կրանդ Մուրատովի վերածած, միւսը Սերժ Մարգիսովի։ Ատիկա յանցանք մըն է ցեղին դէմ, որ իրենց տուեր է այդ ձիրքը։ Այդ յանցանքը, մէր ժողովրդին իր քաղաքական զօրութենէն ու անկախութենէն զրբկըւելէն յետոյ՝ դարերու ընթացքին չատ մը հին հայ արուեստագիտներ գործած են եւ այսօր անոնց չատերուն Հայ եղած ըլլալը ոչ ոք գիտէ եւ անոնց հայ ծագումը մէծ փնտուտուքներէ յետոյ՝ կամ պատահական միջոցներով՝ Երեւան կ'ելլէ։ Պէտք չէ այդ յանցանքը այլեւս գործուի։ Ստորև կուտամ թարգմանութիւնը Մուրատեանի թէսիրալին նուիրուած յօդուածներէն ոմանց։



Հրանտ Մուրատեան

« Քայլերգ »

Քոմետիայի մէջ Պ. Մաքս Ֆրանթէլ կը զրէր։ «Փարիզի Մեծ Օփերայէն փախստական, Հըրանտ Մուրատով իր առաջին թէսիրալին մէջ՝ ինքովինքը հաւատուրաց մը ցոյց չի տար։ Տաճարէն զուրս ելած, չ'արհամարհեր դասերը զոր հոն ստացաւ եւ որոնք լրացուցին իր կրթութիւնը, որ Ռուսիոյ մէջ սկսած եւ ֆօքինի զեկավարութեան տակ շարունակուած էր։ Ինչքան ալ ատիկա անլուր ըլլայ՝ այնպիսի ատեն մը ուր ամէն ոք ամբարտաւանօրէն իր շղիցած բանին կը խսանուի, Պ. Հրանտ Մուրատով գիտէ պարել։ Ի՞նչքան պարողներ, ի չդոյէ թէքնիքի, բարի դիտաւորութիւններով կը բաւականանան։ ո՞ր դաշնակահարը պիտի համարձակէր հասարակութեան առջեւ ներկայանալ ինչպէս կ'ընեն չատ մը պարողներ, իրենց արուեստին նախնական տարրերու լիակատար անդիտութեամբ։ Այդ մեղադրանքը կարելի չէ ընել Հրանտ Մուրատովին, որ հիմնական բոլոր մարզանքներուն քաջակարժ է։ Ան իր կամերն ու արփէծները շատ լաւ զիտէ եւ զանոնք կը զործադրէ մէծ ճարտարութեամբ։ Ու դեռ չենք ալ կրնար զայն դատել այնքան արդարօրէն որքան պիտի ուղէինք, որովհետեւ առաջին անդամ հասարակութեան առջեւ երեւալու յուղումը կը նուազեցնէ դիւրութիւնն ու ինքնալստահութիւնը։ Ի՞նչ ալ ըլլայ, ասիկա նշանաւոր սկզբնաւորութիւն մըն է։


Թէ Մուրաստոֆ արտայայտէ Մետթների Աշխատանիքի երկու օրիներգները, Տանձա Գես-րիվան, Ծովու Ոզին, Պեթովընի Թիւրքըին կամ Փրոքոփիէֆի կալօրն ու Քայլերզը կամ Պախի Մոգ արքան, Պիանքաֆօրի Եֆիլիպիսը ի փոլքան, Սքարլաթթիի Քափրիչչիօն, այդ պա-րերէն իւրաքանչիւրին մէջ կը գտնենք ամենէն խելացի ու կատարեալ պատշաճնեցումը կշռութեան, միանգամմայն նրբախոյզ ու յատակ մտածման մը ու նաև տոհմիկ վափիկութեան մը հետ: Մարմնոյն ամենադոյդն թեքումը իմաստ մը ունի եւ կ'օգնէ զգացում մը թարգմանելու: Զկայ ժեսթ մը, չկայ գծերու տեղափոխում մը որ անարտայայտիչ ըլլայ: Եւ այդ մեծ բեմին վրայ, Մուրաստոֆ կը գծէ, ըստ իր լայն ու հաւասարակշռուած ճարտարապետութեան, իր հոլովոյթները: Ամենէն նուրբ երանդները՝ ի-րենց սրութեամբն իսկ՝ ըմբռնելի կը դառնան: Իր արուեստը շարունակ կը մնայ զգալիին եւ իմանալիին սահմանին վրայ: Ոճով մը որ միշտ պարագիտական կը մնայ եւ զոր կարելի է տե-սակ մը տպաւորապաշտութեան եւ գասական ամրութեան միջեւ տեղաւորել, ան ինքզինքը կ'արտայայտէ անձնական դրոշմով մը եւ ան-կեղծութեամբ մը որ թերեւս զեղեցկազոյնն է իր ձիրքերուն: Այդպէս՝ կը թարգմանէ Տանձա Գեսրիվային ներդաշնակ հրճուանքը, Շոփէնի մէկ երիտին մելամազմիկ երազանքը, Փրո-քոփիէֆի մէկ կալօրը, զոր կը վերջացնէ տա-րածուած բազուկներու անհունորէն չնորհալի յամը հակումով մը, կշռախաղային ճարպկա-շարժութիւնները, աշխատանքի ճիզը, խոկումը մողի մը որ աստուածային աստղը կը փնտոէ, ուազմական պարի մը կարգապահութիւնն ու դիւցաղնականութիւնը եւ Սքարլաթթիի մէկ Քափրիչչիոյն զողորիկ կոտրտուքը: Պ. Փոլ Ռոստոքանաքի այս վերջին պարին համար զմայ-լելի զգեստաւորում մը զծազրած է իրեն: Հազ-ուիլ զիտնան ալ արուեստ մըն է: Պ. Սերժ ՍարգիսոնՓ, որ արժէքաւոր զաշնակահար մըն է, շատ մտացի կերպով անոր կ'ընկերանայ, ինչպէս եւ Օրիորդ Մարկրիթ լը Ֆօր, որ եր-դէհոնի վրայ նուազեց Պախի Մոգ-Արքան:

Թերեւս Սքարլաթթիի Քափրիչչիոյն մէջ է որ Հրանտ Մուրաստոֆ ամենէն բարեյաշող կեր-պով ինքզինքը ցոյց կուտայ եւ կը յայտնէ իր

ինքնայատուկ արուեստը: Իր պարը կ'երեւայ կաղմուած երկու կամ երեք քէմերէ, զոր կը կարգաւորէ ու կը միացնէ արտայայտիչ ու ինքնայտիպ համադրութեան մը մէջ որ փըթ-թումով կ'աւարտի: Իր բոլոր եզրակացութիւն-ները միեւնոյն լրութիւնն ունին: Կարծես մար-զանքէ մը յեսոյ զգայնութեան անդորրումը: Հրանտ Մուրաստոֆ այլեւս ուրիշ բան չունի ը-նելիք բայց Եթէ ձգել որ իր յատկութիւնները հետեւին այն ուղղութեան զոր անոնց տուած է: Ատիկա ճամբայ մըն է որ զինքը աւելի մեծ կա-տարելութեան միայն կընայ առաջնորդել: Իր արժանիքը արդէն իսկ անվիճելի է:

Եֆօ տը Փարիի մէջ, Քարոլ-Պերար կը զրէր.

Տաղանդաւոր պարող մը, Պ. Հրանտ Մու-  
րաստոՓ, որ մինչեւ ցարդ շատացած էր Ֆօլի-



Հրանտ Մուրաստեան

« Օրիներգ Աշխատանիքին »

Պերժերի եւ երեք տարիէ ի վեր Օփերայի յաճախորդներուն ծափերն ընդունելով, ուղեց բեսիրալի մը դժուար փորձը կատարել: Ան չջանաց փռել իր թեքնիքը, —որ սակայն նշանաւոր է —ոչ ալ հնարման մարզին մէջ չափազանցութիւններով հանդիսականները զարմացնել: Պ. Մուրատով ցոյց տուաւ իր չափի ճաշակը: Իր բոլոր պարերը չահեկանութիւն ունէին, բայց մէնք մասնաւորապէս մատունիչ ոլիտի ընենք Թիւրքըրին, Եֆիլիսրիսը ի փոլքան եւ Մոգ-Արքան: Պ. Ռոտորքանաքիի գծապրած զգեստները հնարամիտ էին ու հրապով գծին:

Պարերուն մէջտեղը՝ հաճելի անակնկալն ունցանք լսելու դաշնականար մը որ գեռ անծանօթ էր մէղի, Պ. Սերժ Սարգիսով, որուն նուրբ զգայնութիւնը, դիւրութիւնն ու ինքնավոտահութիւնը ամենահեշտ կերպով զրաւեցին հասարակութիւնը:

Յիկարօի մէջ, Ժօրժ Միւսի կը զրէր.

Ռուսական պարի բեսիրալները, երբ արուեստի ապացուցմանց մէջ կը սահմանափակուին, չուտով միօրինակ կը դառնան: Շնորհակալ ըլլանք Պ. Հրանտ Մուրատովին, որ այլաղանութիւն գիտէ դնել իր արտայայտութեան եղանակներուն մէջ եւ իր թեքնիքին պարզումին մէջ շատ դիւրաշարժութիւն ու ճապկութիւն կը բերէ: Ան լաւ էր խորհեր գիմելով Պ. Ռոտոնաքանաքիի տաղանդին: Այս վերջինը իրեն համար գծապրեր էր զգեստներ որոնց ինքնատպութիւնն ու ճաշակը երեկոյթին հրապոյրներէն մին կազմեցին: Պ. Մուրատովի պարերուն մէջտեղը, Սերժ Սարգիսով դաշնակահարը իր նուազածութեանց մէջ ցոյց տուաւ ճշգրող մէքենականութիւնը մը եւ հնչականութեան նրբին զգացում մը:

Լա Լիալէրքի մէջ, Փիէր Վոլֆ կը զրէր.

Հրանտ Մուրատով պարողին կերպարուեստական ու կշունթական ստեղծագործութիւնները չեն կրնար մեզ անտարեր թողուլ: Տեսակով շատ այլաղան, յղացումներով հնտաքրքրական՝ անոնք հրապուրիչ են երաժշտութեան իրենց ճշգրիտ պատշաճնեցումներով եւ պարագիտական նշանաւոր թեքնիքով մը:



### Հրանտ Մուրատեան

« Օրիներգ Աշխատանիքին »

Լ'ենթրանսիժանի մէջ, Անտրէ Ֆրանք կը զրէր.

Պարական ինչ ինչ միջավայրերու մէջ՝ մէծ աղմուկ կը հանին Հրանտ Մուրատովի շուրջ: Այսօր հաղիւ քսանեւչորս տարեկան, ան 1928ին երեւցաւ ոռուսական օփերայի այն խումբին մէջ որուն պարապետը եղաւ Ֆօքին: Յետոյ անցաւ թէաթր Փիկալէն, Ֆօլի-Պերժէրէն եւ Օփերայէն: Անցեալ իրիկուն, շատ փարիզեան հասարակութեան մը առջեւ, ան տուաւ իր առաջին բեսիրալը:

Պիտի չուղէի խիստ երեւալ երիտասարդ պարողի մը հանդէպ որ անուրանալի յատկութիւններ ցոյց կուտայ եւ ա'լ աւելին կը խոստանայ: Հրանտ Մուրատով ունի շնորհ, վայելչութիւն եւ ոճ: Կը յաղթանակէ մանաւանդ

այն գործերուն մէջ որոնց տիրական յատկանիչն է հրապոյր և քնքութիւն, ինչպէս ՊԵ-Թովընի Թիւրքընի և Սքարլաթթիի Քափ-րիչիօն, բայց դեռ չի ներկայացներ ո՛չ Սփա-տոլինիի մը մկանուա ուժը, ո՛չ Սերժ Լիֆարի մը յորձանուա ներդաշնկութիւնը:

Մարդ լաւ կը զգայ որ ՄուրատոՓ դիտէ թէ ուր պէտք է ուղղէ իր ճիզերը: Համոզուած ենք որ քիչ ատենէն զինք պիտի տեսնենք ինքզինքին ու իր մարմնոյն լիակատար տիրացման մէջ:

Լա Կրիֆի մէջ, Ալֆրէտ ար Հակա կը զրէր.

Պ. Հրանտ ՄուրատոՓ, Օփերայի բարե-  
րաստիկ փախստականը, — թող ինծի ներուի  
այս բացատրութիւնը — « իրաւցնէ » պարող  
մընէ: Ան հոյակապօրէն ապացուցուց իր ա՛յն-  
քան բարդ ու այլազան տաղանդը՝ ամբողջ երե-  
կոյթի մը միջոցին միայնակ երեւալով հասա-  
րակութեան առջեւ: Այն տպաւորութիւնն ու-  
նեցանք թէ ՄուրատոՓ դիտէ նիւթականապէս թարդմանել, անզուզական վայելչաձեւու-  
թեամբ մը, երդահաններու ամենէն թագուն  
դիտաւորութիւնները: Իւրաքանչիւր խոյանք  
հաշուուած է, ճիշտ տեղը կ'իյնայ, երաժշտական  
կտորը կը ստորագծէ առանց չափազանցու-  
թեան և առանց անձաշակութեան: Պեթովընի

Թիւրքընին անոր չնորհիւ անդիմազրելի հիւ-  
մըրով մը կը տողորուի. Սքարլաթթիի Քափ-  
րիչիօն անուշութիւն մը կը պահէ առանց  
պչամոլութեան: Մետթների Ծովու Ոզին,  
Փրոքոփիէֆի Քայլերզը, բոլոր զովեսաներուն  
արժանի են:

Վամէն ինչ օգնեց այս պարողին, — որ  
միրանսի տը Միօմանարը պիտի հմայէր, — մին-  
չեւ իսկ բարեյաջող ընտրութիւնը Ռոտոքանա-  
քիի գծած զգեստներուն: Մէկ խօսքով, եթէ  
ՄուրատոՓի տաղանդը իր իրանին և սրունք-  
ներուն ճարտարութեանը մէջ է, ասոր բուն  
պատճառն այն է որ ան իր ներշնչումը սրտին  
մէջ կը դանէ:

×

Քիչ անգամ, արուեստագիտական սկզբնա-  
ւորութիւն մը՝ օտար երիտասարդի մը կողմէ,  
Փարիզի պէս զժուարահաճ կեղրոնի մը մէջ,  
ունեցած է այսպիսի փայլուն յաջողութիւն:  
Իւրաւո՛նք ունինք ուրեմն Հրանտ Մուրատեա-  
նէն սպասել զեղարուեստական չքեղ յալթա-  
նակներ:

Ա. ԶՊԱՆԵԱՆ

